



Երևան, 21 Մայիս, 2018

## ՏԵՐՈՒԱԿԱՆ ԱՊՈՅՔ

(միասնաբար արտասանուած)

Իմասպութիւն Հօր Յիսուս, կուր ինձ իմասպութիւն վբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

## ՍԱՂՄՈՍ 119

### ՎՍՏԱՀՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ՕՐԵՆՔԻՆ

Ի նծի հանդէա ցուցաբերէ՛ քու սէրդ, Տէր,  
եւ ցոյց տուր քու փրկութիւնդ, ինչպէս ինժդի խոստացար.  
որպէսզի ես պատասխան տամ՝ անոնց՝ որ զիս կը նախատեն.  
որովհետեւ ես քու խօսքիդ վստահեցայ:  
Թոյլ մի՛ տար որ նշանառութիւնը խօսելէ դադրիմ,  
որովհետեւ քու արդար դատաստաններդ վրայ իմյոյսս դրի:  
Պիտի գործադրեմ Օրէնժդ միշտ,  
անդադար եւ մինչեւ վերջ:  
Ազատութեամբ պիտի ընթանամ,  
որովհետեւ հրահանգներուդ կը հնազադանիմ:  
Թագաւորներու ներկայութեան իսկ  
պատուիրաններուդ մասին պիտի խօսիմ առանց բաշուելու:  
Հանոյի՛ կ'առնեմ պատուէրներէդ,  
որոնի՛ այնքան կը սիրեմ:  
Փառք կու տամ՝ պատուէրներուդ համար, որ կը սիրեմ,  
եւ միշտ կը խորհիմ քու կանոններուդ մասին:

## ՃԱՐԱԿԱՆ-ԱՊՈՅՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուզրութիւն, սուր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ Հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց ալքայութիւն:

Արի Աստուած Հարյուն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

Պահապան ամենայնի Քրիստոս,  
ազ քո հովանի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի զիշերի,  
ի նստիլ ի տան, ի զնալ ի նանապարհ,  
ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.  
եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

## ՕՐՈՒԱՆ ՆԻՒԹԸ

ՀՅ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՋԵԱԼԻ ԸՆԴԱՄԱՐԱԿԱՆ Ա ՆԱՄԱԿ  
ԳԼՈՒԽ 2:18-23

### ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՌԱԿՈՐԴԸ (2:18-23)

Յովհաննէս Առաքեալ իր խօսքն ու յորդորը ուղղելով հաւաքացեալներու փարբեր խաւին, կը շարունակէ իր միփրը խօսելու Քրիստոսի հակառակորդին մասին: Այս հապուածը դարձեալ կը սկսի «Զաւակներս» արքայայի թեամբ, որ ցոյց կու փայ իր սէրը, հոգածութիւնը ու կապուածութիւնը հաւաքացեալներուն: Եւ ահա կ'անդրադառնայ «Վերջին ժամանակին», որ հասեր է: Հետաքրքրական է, որ բոլոր ժամանակահարուածներուն, կը հանդիպինք երեւոյթներու, որոնք կարծէք ցոյց կու փան, թէ արդէն վերջին ժամանակներն են: Անոր համար ալ երկու մօվեցումներ կան.

1. «Այս բաները անցեալին ալ եղած են, հիմա ալ կ'ըլլան: Ուրեմն, նորութիւն մը չէ»:
2. «Արդէն վերջին ժամանակները հասար են: Աշխարհի վախճանն է»:

Այս բոլորի միփր բանին, սակայն, որուն կ'անդրադառնայ Յովհաննէս Առաքեալ նախքան Քրիստոսի երկրորդ գալուստը, հետիւնալն է.

1. Եկեղեցին մնայուն արթուն, պաքրաստ ու սպասման վիճակի մէջ ըլլալու է: Անոր համար ալ Քրիստոս «հաւաքարիմ եւ անհաւաքարիմ ծառաներ»ուն առակը պաքմեց, «Տասը կոյսերուն» առակը պաքմեց նախքան իր երկրորդ Գալուստը:
2. Այս մոլորեցնորդները «Աշխարհին կը պաքկանին եւ աշխարհին ուզած ձեւով կը խօսին, ապոր համար ալ աշխարհը նփիկ կ'ընէ զիրենք»: Այդ իսկ էր պաքմառը, որուն անդրադառնա Յովհաննէս Առաքեալ ըսելով. «Մի՛ սիրեք աշխարհը, ոչ ալ աշխարհին յագուկ ունէ բան» (2:15):
3. Պիփի մոլորեցնեն որպիսզի դուրս գան Քրիստոսի ճշմարիք Եկեղեցին, անով ճանչցուելու, թէ անոնք Քրիստոսի իսկական Մարմնին չեն պաքկանիր (19 հմր):
4. Անոնք ո՞վեր են: Հայրն ու Որդին ուրացողները: Անոնք կը մերժեն Յիսուս Քրիստոսը:

Ահա այս բոլորի մասին իրենք լսած են: Թէ ուրկէ՝ լսած են: Օրինակ, Բ Թեսա 2:3-10, Գործը Առ 20:29-30: Ի՞նչ լսած են. «թէ Ներ՝ Քրիստոսի հակառակորդը պիփի գայ»: Այս նիւթը ինք կամ իրենք, Առաքեալները հարցուցած էին Քրիստոսին առիթով մը (Մփթ 24 զիս): Քրիստոս ալ պաքուիրած էր իր աշակերպներուն ըսելով, թէ «Զգոյշ եղեք, ըլլայ որ մեկը ձեզ խարէ, որովհետեւ շաբեր պիփի գան իմ անունսն եւ ըսեն՝ թէ «Ես եմ Քրիստոսը», եւ պիփի մոլորեցնեն շաբերը: Այն աքեն ձեզ ներութեան պիփի մաքնեն ու սպաննեն եւ բոլոր ազգերը պիփի աքեն ձեզ իմ պաքմառովս: Այն աքեն շաբեր իրենց հաւաքքը պիփի կորսնցնեն: Բացմաթիւ սուս մարգարեներ պիփի ելլեն ու շաբեր մոլորեցնեն: Անօրէնութեան բազմանալուն պաքմառով շաբերուն սէրը պիփի ցամքի: Բայց ով որ մինչեւ վերջ դիմանայ՝ անիկա պիփի փրկուի» (4-13 հմր):

Այսպես, Ներ ըսելով, որպէս Քրիստոսի հակառակորդը, կը հասկնանք, «ունէ անձ որ Քրիստոսի կը հակառակի, մերժելով Անոր «Ասպուծոյ Օծեալը» ըլլալը, կ'ուրանայ ճանչնալ Անոր «Ասպուծոյ Որդին» ըլլալը եւ ապուվ մերժած կ'ըլլայ ճանչնալ Հայրը, որովհետեւ առան Որդիին, չենք կրնար ճանչնալ Հայրը: Կ'ուրանայ նաև Քրիստոսի մարդեղութիւնը (Ա Յովի 4:3, Բ Յով 7) եւ ուրեմն՝ փրկազործութիւնը: Ներկայ ժամանակներուն Քրիստոսի հակառակորդները նախակարապեսներն են այն յագուկ անձին՝ որ Քրիստոսի բուն Հակառակորդը պիփի ըլլայ, եւ որ պիփի յայգնուի վերջին ժամանակներուն, Քրիստոսի 2 զալուստէն անմիջապէս առաջ: Պողոս Առաքեալ զայն կը կոչէ «Անօրէնութեան մարմնացումը» կամ «Անօրէնը» (Բ Թես 2:3), որովհետեւ իբրեւ Ասպուծոյ Հակառակորդ՝ անիկա ինքզինք «ասպուած» պիփի հոչակէ եւ շաբերը պիփի մոլորեցնէ, Սաքանային գիսաւոր գործիքը ըլլալով:

Ահա այսայիսիներ արդէն շուկայի վրայ են, եւ անոնց ներկայութիւնը նշան է վերջին ժամանակին (18 հմր), կ'ըսէ Յովհաննէս Առաքեալ: Անէի կարեւոր երեւոյթ մը Առաքեալը կը մաքնանշէ. «Մեր մէջէն ելան անոնք, բայց մեզմէ չին» (19 հմր): Յաճախ կը զարմանանք, թէ ինչպէս կարելի է այս երեւոյթը: Կը նմանի մարդուն մէջի եղած այն ուրելիքին, որ խորքին մէջ չի պաքկանիր մարմնին, եւ ի վերջոյ դուրս կու փայ: Անոր համար ալ, ահաւասիկ, Քրիստոսի Եկեղեցին դարմանումի

մեջ է, պակասին կապարելութեան չէ հասած: Ուրեմն, մենք կամ Քրիստոսի մեջն ենք, ինչպէս Ինք պիտի ըստ. «Ինձի միացած մնացէք եւ ես ձեզի միացած պիտի մնամ» (Յովի 15:4), եւ կամ Քրիստոսի հակառակորդն ենք: Ահա ճիշդ հոս է մարդուս վրուած ազար կամքի հասկացողութիւնը եւ անոր ընդունութիւնը: Միւս կողմէ Ասպուծոյ ազար եւ ամենիշխան շնորհը, որով կ'ուզէ Իր կողմէ հրաւիրել մարդը փրկութեան: Այսպիսի երեւոյթներ կը պատահին, որպէսզի բացայաբուի, թէ ով Քրիստոսինն է եւ ով ոչ:

Ահա իբրեւ նշան, թէ մենք Իրեն կը պարկանինք կամ ոչ. Սուրբ Հոգին է: Անոր համալ ալ Քրիստոս, որ կը կոչուի Օծեալ, անով նաև մեզ օծելու Սուրբ Հոգիով, որպէս Իր Մարմնի անդամները: Ինչպէս անցեալին քահանայապետքը, թագաւորը կ'օծուին, եւ այդ օծման իւպը ամբողջ մարմնի անդամներուն վրայ կ'իջնէր, նոյնպէս ալ հաւաքացեալներու պարագային, եթէ երբեք Քրիստոսի միացած ենք, ապա կը նշանակէ մեր մեջ ունինք եւ պէտք է որ ունենանք այդ օծումը, այսինքն՝ Սուրբ Հոգին ներկայութիւնը: Այլապէս, եթէ չունինք, կը նշանակէ Քրիստոսի չենք պարկանիր: Երկրորդ, եթէ այդ օծումը ունինք, գիտենք նաև ինչպէս դէմ դնելու հակառակորդին:

Յովիաննէս Առաքեալ այս նամակը կը գրէ, ոչ թէ որովհեքի չեն գիտեր ճշմարդութիւնը, այլ որպէս ցոյց փայ, ի՞նչ է սուրբը եւ ո՞վ է սպահուօք: Որովհեքի ճշմարդութեան մեջ սպութիւն չկայ: Այնպէս ինչպէս ուղիղ գիծին մեջ ծուրումուր չկայ:

Եւ թէ ո՞վ է սպահուօք. «Ան՝ որ կ'ուրանայ թէ Յիսուսը Քրիստոսն է»: Իր Աւետարանի աւարտին ալ նոյնանման արդարացած յանձնական ունի Յովիաննէս Առաքեալ երբ կ'ըստ. «Յիսուս իր աշակերդներուն ներկայութեան ուրիշ բազմաթիւ հրաշքներ ալ կապարեց, որոնք այս գիրքին մեր գրուած չեն: Իսկ այսքանը գրուեցաւ, որպէսզի հաւաքաք թէ Յիսուսն է Քրիստոսը, Ասպուծոյ Որդին, եւ իրեն հանդէա ձեր ունեցած հաւաքրին միջոցաւ յափառենական կեանք ունենաք» (Յովի 20:30-31): Տակաւին, Առաքեալը շար աւելի յափակօրէն ցոյց կու փայ, որ հակառակորդը ոչ միայն Յիսուսը իբրեւ Քրիստոս կ'ուրանայ, այլ՝ «կ'ուրանայ թէ Հայրը եւ թէ Որդին: Որովհեքի ով որ կը մերժէ Որդին՝ Հայրն ալ մերժած կ'ըլլայ. իսկ ով որ կ'ընդունի Որդին՝ Հայրն ալ ընդունած կ'ըլլայ» (22-23 հմր): Որովհեքի առանց Որդիին չենք կրնար ճանչնալ Հայրը (Մփթ 11:27):